

Ecclesiae Rssmo. D. Archidiaconi et Parochi
Joannis Kapdebo, ex parte vero Ampl. Ma-
gistratus Spectabilis D. Lazari Csijki Judicis
Primarii Civitatis, Considentibus A. R. D. Jo-
sepho Popoi, Capellano Curato Civitatis Spec-
tabilibus item D. D. Nbl. Gregorio Daniel,
Nbl. Martino Lengyel, Nbl. Martino Daniel
Oratore Comunitatis. Dominis item Antonio
Khel et Joanne Xtophorii Jark. Voisantibus
Confratribus prſatiae Congregationis Nbl. Pe-
tro Daniel, Nicolai Matskási, Luca Burnar,
Theodoro Biluska, Xtophori Dsokebin, Luca
Jakobi q. u. q. Ֆաննագործ. Ազ. Երբեք պատ-
ենելեան գօվակալ պաշտօնին մէջ մընաց. Եթ հաւա-
դասվեցան: Էրկուսամ ֆաննագործ ընտրվեց
եւ առևանդվեց. Ազ. Անսան քէնան Ազի
վահասա Ազ. Նիկոլ Խօջանշեան. Էրկուսամ
վահասա. Ազ. Յանէկի Աւէսիկեան եւ վերաց-
պէս Խօսարիուշ Ազ. Պօհուան Գորայնանեա: Ո-
րոնց ամէննան բարի շնորհ եւ էրկուս կեանք
ամէննան օրհնութեամբ կամեցնեա:

8742. ԱՆԵՑԻ



ԳՐԱԿԱՆ

Digitized by srujanika@gmail.com

1.

Ակասոս պիտի տգրին ի խօսուան մը է,
որուն բարցիկան առանձները կամ զիւրք չառ կա-
նուի ժամանակ ոչ արդին մաւր գասան էն քրիս-
տոնեայ հասարակութեանց մէջ. Փարքի հասա-
րութիւն մէ՛ դրաւաքը. վիճակը դէ գեղիկ հասուքը
ընդ հանուք պարունակութեամբ, քիչ անց զաւ-
պիւ Ֆարփուն ոգւլը, որով շատերուն քով քրի-
ստոնց հեղինակի մէջ գործ իրցան էր համարուիլ-
եւ ասով արդին հօտեթեան մէջ շատ արածաւում:
Յետոյ երբ լսուին թարգմանութիւնը քրիստոնեայ
նշանաւոր հայուսեան մէ՛ մարտիրոսի մ'անձները
(Քառոսոսի Հռավամյա) կասեց գրըսուին հետ, մըրս-
ներս շատ ասեին սիրելի եղան, որուն գէմ օգատ-
ունեցաւ. Յերանիսով պէս վարդապետի մը բողոք-
ները:

զ զիրուներս ըստ այսօն բաւական զարմանափի բախտ ունեցած են, դիմաւորաքար արեւմօսութ: Ա Անգոս բռն Հայրենիքը մայ Յունաց քաջ աւելի անշնչառքից անցած է առանձնավոր համայնքութ, թէեւ արդէն Որոգինէս գովազնեամբ կը իշէ զանոնց եւ թէեւ յետոյ ալ ողլեալլ վճականաց Համապանաց մէջ ճաւոց քայս և առանձնավոր բաւական մէկ մասու Բայց իրեւն ամբողջամբիւն մինչեւ անդամ կօրուուծ կը համարու ին նաեւ:

քանի ու տարի յատաջ, երբ հւաներ գիտեականին յարողացաւ զանեալ ամրացնան յայ ընդպիշը կիրած ձևագրեանը ամէ, սոսն մին (Առաստան մասր)։ Գ. ու ուրեմն է, միւու (Վասիկինի) գ.թ. ու ուրեմն Յանաչեալ տակը յատաջած էնին բրեն ամ բազութիւն՝ մեր միւս գրացիները կամ Ասորիք, ոսց աստրանուն Ակեսոսու քիւ մը զարմանաւ եւ ուրեմն ունի. Նախ որ հնա առ հնա առ հնա առ հնա առ հնա առ հնա առ է յյու հեթանոս փիլիսոփայն, եւ միւոյ հանուսո Հասմոն Հաշակաւած է հեթանոս. երկրորդ՝ ունեն իրին խմբագրաթիւնը եղած են, մին Համաստան եւ միւու ընդունակ, վլրջնու միւոյ հեթանոցները գործ մասկաւար ամրացնան բաւար. ոսց երրորդ՝ երկու խմբագրաթիւնն ալ ուղղութիւն ուղարկեած ու հիմնվի բարեկիւսաւ են, զիրաները յանակ նոխացած Ա. Գրոյ Խորենաց, ընդացնուած, ամէն պիւթագրեած հետո Նիւած, զուա քրիստոնեական գրաթիւն մ'կըս ծառաւ ծառաւ.

Երկու դարեր գիտաց համար միայն Լատին
թարգմանութիւնը պահած էր Սելեստոսի գործը
Տէրքի բառ կամ յօնի անմասնաբարին համաւսան. եւ
Տէրքի այս թարգմանութիւնը մէջ էն աւել եղած էր
որդէս ի պիտիան: Թարգմանիչը թուղթին կամ
նշցու Եթերիման կ'անուանէ՛ Գրանիկոս յառա-
քարան մէ կայել յայտաբարծ էր որ այս Ակրատո-
վանը է ու Համար քանուս կը կուսավ: Սար եւ բո-
լունակի գրաւթեան գէմ մատպու որպեցաւ Ս.
Յերեմիան, որ իբր ըստ անց խօսու է այս ճամփու:
աշոցմանի յայտաբարելով ու հեթանոս գիրք մին-
չեւ, Պի.թագորակի մը դարձ եւ աւ քրիստոնէա-
նան, առաջ թէ կը կարգապահ ունէ նոր Փիլիպո-
սակի մը գործ կիրացաւի եւ ոչ թէ իրեն եկե-
ցական գրաւածք: Սարդարները նոյն ժամանակ
մէն մատուկան յաջողութիւն ունեցան: Ս. Ա-
ռաստիսուն ու 451ն առաջաբն իբր Ս. Քատոնոսի
որդիւթիւն կը համարէր զիմնական, առաջ ոյլիւ-
թիւ զիմնական որ անմարան էն եկեղեցական վար-
պատկեռութեան, մէկնաբանելու եւ համայնցե-
լու կ'աշխատէր, ուրիշ անց մը իբր 427ին կը
յայտաբարք որ պետք չկայ մենիւսու ալիսութիւ-
նու զի՞ յայտ կիրագագի որ Սելեստոսի Փիլիպո-
սակի գործն է այս: Անվաւեր եւ խօսելի դրց պի-
անիլը որ Գեղասփոսի քահանայապետի կը արսէ,
յա առանձնան ալ խօսելի դրց ցանկն մէջ ա-
ռաջ է: Բայց նաև այսաշխ միայն յաջորդութիւն
ունեցած է Ս. Յերեմիան: Ասկէ ետք արգելն իսպ-
առը նոյն խոկ Ս. Վեգոստիմասի յշեալ խօրին
կայ անցած ի գնդէ առանձնեարան: Ս. Քսեստոսի
պալու: Բավական պինդ գրառ մէջ այլ եռան-
ձնամբ կարգապահաւ է, ինչպէս կը ցուցաւին առ-
թիւ ձեռագիրներ նոյն Լատին թարգմանութեան,

բայց երկուը իւղի լ. պարտն են, միաներ ժ. ժ. Ա. առ գորեք է Գիգիւլյանը գիտնականը՝ որ ա-
աշխատ անձն է որ պյու ամեն ճեւագործ համամա-
տեքստ ընթափ Հրատարակութիւն մ'ըրած է,
իւրաք ցուցակ մ'ալ մեր առջև իւղ դնել Սեպատոնի
պագագութեանց թուով իւր 30. Այս ամենուն
ամիս յետոյ առիթ կ'առնենանք համառափ
ուսուալ:

Գիտունց՝ որչ չ մզք եւասօթ է բորբոքին
անձնական մասցան է Անրուսով հայերեւ թարգ-
մանութիւնն, որ մեծապէս պարտ նպաստներ անդու
ըստ մասհրամաք եւ աշխատ է հիդրէմանուսունք՝ որ
լատին բնադրին, պայտափեալ տառապին և յօյն
ընտարին մասհրամաք ուղարկեալ կը խանու
ի ինքանազմուն նախանական հաւաքումն, անկանելի
արժէ եւ պարտ հայերեւնն եթէ առջևն ունե-
նար, քանի որ Հայոց բարական նշգրիտ թարգմա-
նութիւն մը է Հնականամբ ալ պատասխանէ
յանեւ պայտ եր իւր ինք բնադրի լիւակատու գտնուած
է, իւր արժէ եւ կը կոսմոցիրն հայերեւն, քանի որ
յամենայի գնակ գորերավ ալ հնագոյն յօյն ձեռ-
ագիր մը կ'նեն ազգէն քը թարգմանուած էր,
ըստ նոյն ինչ Պատմունք գ. գորու ձեռագիրներ ուրեն
չետ մեծա մասունք կը համեմթանալ: Առժէ ըը-
շափական մած կ'ըլլար, եթէ քանի մը թիւիր պա-
կառան թիւնն եւ բառանու մը կ'ըլլար ընտարեւագոյն
յօյն ձեռագիրներ գիւտուր:

Հայերնին գիւղաւոր պակասութիւնն է նոյն
իսկ իւր հայութիւնը՝ բանիցին այնպէս իշխան կը
գտնենք մեր Մատենագործներն էն աւագներն էն,
դարեւոր գրաշը վաս կը կրէ. անիշխանն է ա-
շաւառութիւնն շաս տեղ, բայց նաև անաւանդ ոյն
զլաւաուր թե երաւութիւնն ունի որ վերջն էնը, մա-
սնաւանդ է իւր էտելին իսկ պարապէս իւր պահօն:
Մեր օրինակի 200 զժու մայս իւր պարապանէն,
որ ըստ է ամբողջն իւր քառորդը, թայցեալ կոր-
սուած է: Կողմանէն էր ուղարք կրօնանք իշխան էն ան-
կ Անեալոյ որդիսին եւ անական հայ Թարգմանն
ամբողջն թե անոնք փոխադրմ էր Սկրոտոս դոքը,
ինչպէս իւ վկայէ մեր Մատենագործներն ունց ձեռա-
գրին ուրիշ մեկ կտառն ուր Կարեն էն զանենէ
թե եր մասէն բաշաւութիւն գիտնան նշտ յաջոր-
դութիւն որնց նպաստնեն է ծանօթ հայ թարգրին
հրատարակութեան հետ՝ համառաօք ծանօթ ա-
ցնենէ մեր ընթերցազա Ակադեմիա դուռին մասին
կարեւոր գիւղաւութերը, ութիւն օգտական իւր շունեն-
այինք, բայց մայս դրգին մը ըլլալ մեծ ապաց հայ-
արքմանց մէջ պարապերն եւ համառաօք մը լիակատար
օրինակ մը երեսն հաւելու, բանասրութեան հա-
մար մէջ շահ էն մատծ կը ըլլալ: Կը յուսանց որ մեր
առ անեալութեան է առեն չկերեւ:

Սկըսուիք հայերէնին մասին մեջ ծանօթ
գրուածքներ կրկին են, մին ակյասաէվ, մայր հա-
մառաց գիշուցում մը: Վասիլիք ՝Նըմբառն պի-
թ ադրբէան աստվածաբիր բարյական առաջք է, եւ-
րաբորի փրարկի յարաւած մըն է, որուն հեղինա-
կին ծանօթ չէ տակաւին հայ Թարգմանութիւնը:
Դդիմանք թէ կարելի՞ և տակէ հետեւցնեն որ ոյն
ժամանակ ատկաւոն վաճենակից հաւաքածն մէջ
մայրը չէր դաւած այս ձեռագիրին որ կը պարու-
նակէ Աքրասոսի միջնարեն ալ: Յօդուածագիրը կը
շնչառէ որ ՝Աքրասոս Օդաստոսի ժամանակակից
պիթ ագրական իմաստաց մըն էր, որ թէնէ
յաւարձն գրած է, բայց իւր ՝Պատառնութեանց լո-
ւին թարգմանութիւնը մայր Անացած է հիմա:»

186 "Ranunculus", 1853, Pl. 21, # 386 "Ranunculus".

Այս աեղեկութեանց մէջ՝ սրբնց վրայ աւել-
լինելու և այժմ այն գլխաւոր կէտն ալ որ յոյն

3. Արդարացնելու համար է Ապրանքահանուն, այս մեջու անձի ընտրած և Բարեփինս լուս ուղիղ գործեր, ուղարկ բնակչութեամբ կ'ընդ դրվեամսութիւն Ապրանքահանուն է ուղարկած առաջարկ համարակա միաւուն է ուղարկ համաստեած Ապրանքահանուն:

8 Ամսագիր (427) առաջ ունեն հնագոյն լուսաբն ապահովութիւնը։ Գրիգոր Ամսագուտերի Հրատարակման ըստ Անդրեաց ունի արդեն 451։ Իսկ յսին բնագիրն լաւ անել՝ իր

համարին ամբողջութեամբ գտնուած եւ հրատասկուած է, ուշք կը զգունէ հայերնին համար “Համառառառառան” ըսկը: Թերեւս այսպէս ըլլայ Անեսուկայ օրինակ: բոյց մեր Մատու ձեռադրին համարն չէ կարու համառառառառին կոչուի հայ թարգմանութիւնը: Հայերնը միջ համարն ամբ է յոյն բնագրին մինչև 197^o վճիր: անկէ եռըք իր ուշք մէծ մէծ ներք (Iacut) Մանենալով կամ վերջն մաս ինչպէս ըլլայով արգէն հնագոյն ձեռադրի մէջ է, որ գաղափար եղած է մեր օրինակին: Անեսուկայ օրինակին մասին մանրամասն անդիկութիւն շունիք գերախոսար, բոյց մեր ձեռքն եղած ենաւագիր ցուցակի համար մէջ է եւ բայց թէ ստուգի: “Համառառառառան” օրինակ մէջ է: Ցուցակին մէջ կը զննինք նշանակառան: “Քրիստույ հայ: Ասուուցյ արժանիք է որ ստուգառան թեաման ինչ անարժան գործ ոչ գործէ: Ա. Հ. (Ա.Կ. Հարաց) Զ. 18—32: Այս Հարացի վառոց “Զ. Օ. օրինակի բարբար ձեռադրի մէջ է, որոն սկիզբ (Հ. Ա. “Զ.”, 1—16) կայ Եւսուգի վարը, անկէ եռըք իթէ չենք վախիր՝ համառառ կոտր մը Եւսուգի, և այս Անքառու կամ “Քրիստոյ” հայու ուստի այս կարգէն է, որ ինչուն ենոյ պահ տեսնենք, Եւսուգի գործոց մէջ ոչ մասն է ներպայ մը: Խերքը “Արդի Նասէրիոյ Բայէ Լուսու Քուսուց, անկին մաս մը Ար Մատու: թ. 571” վարքի լուծնամէջ էք, որ պահ տեսնենք: Անեսուկայ օրինակին “Համառառառառան” ըլլայ կենաց հետեւցաւի անկէ ոլ որ վերն իրը պկառաւուրա-թիւն իշխան վիճակ բայ Անքառուի տառա-ներան լրբարդէն: Անք իշ զգունէ նաև ընթերցման ասարքութիւնը: Վերիշեալ խորա մը օրինակին մէջ է՝ “Ասուուցյ արժանիք այս է որ ինչ անարժան է Ասուուցյ: ոչ գործէ: Պատզակի էր բոս այս այս օրինակին պարունակած բնագրը լիսօնին մանշնալ:

Անշաշալ ուրիշ օրինակներ ու պահեաւ չեն ներառած են Երաւառքմայ հազարամար Ենաւագրոց մէջ ոչ թէ մը այլ քայ մէտ որ անառանիք կ'ենթադրէնք որ ըլլայ, որ մէկ այժմ անձանօթ են: Նշանակնի “Մայր ցուցակութիւնը Եւսուց Եւսուցական ալ ըլլայ օրինակներ: բոյց այն տեղ էրշտ պայմանի վարք գրուած մը վնասու գննել չորսիք անհնար է, կամ պարզ անախ դիպուած: “Մայր Ցուցակին թ. 1686 որ ժաղովը պատմաթիւններ

1 Մեր Ակադեմիք (թ. 571, թղ. 333): ան “Ցուցակին 1038) անի պիտույք, նաև Անեսուկայ կոմ նշանակ անկէ տէլի համարէնք պիտույք, նաև: Եւ ան- տաւած այս մէռ կ'անառաքիք վեր Հ. Գ. Զարչ: Երկ կունք թէ պիտույք պահանձնան ըլլայ “Քառա- կամ Քառակամունց Եւս Մատու: թ. 174 անի ուրիշ զարմա- նոց մէջ էք, պիտիք Կրոս Ջորդանոսան թիւն Սեւ- ստույք: Անամիքը “Գառասու, միթինս” Անքառու ա- ռառ պետքանութիւններ են, մեր գրիպուր համար ոչ ան- տաւածայի թիւններ ուստի եւ իրենց համար ինութ ա- ռառներ: Բայն Տէտու կըսն Փառ: Ասուիք ընդհակա- ռուիք “Գիր սուսու” (Xystus): Բոյ Համարնեանի համար թիւնց մէթենիք երկուք ալ, ուստի Sextus (Անապիք: Խուտ: Sixthus, Systus) և Xystus (ձեռապիք նաևտ Տէտու) ուստի պետքանութիւն պահանձնեն:

կը պարաւանէի, անի նաևէ՝ “Ը. Թուզթ կոչուի- նուէ (պայտէ) պատին. թ. Անունը քիւնուոսի զա- ղուին՝ որ յայստապէս Անքառույ գործը չէ, թէն չենք դիմու թէն ինչ բայ ունի կը համարիպէնց “Խամանուոյ” կամ “Փիլիսոփայից, Խորաներուն: (Հման. ի միջ ոյլոց թ. 714—5.) Եւ քանի որ մեր օրինակն ու Կոստոյ լուսավետուններ կը բրած կը անդաման կը համարիպէնց “Խամանուոյ” կամ “Փիլիսոփայից, Խորաներուն:

Առ այժմ մեր պատմագութեան առի եր մինչ օրինակ մէջ, այն է մեր Մատու: թ. 174 բարբ- րի բառական հին ձեռադրին, որ նորագութեան է թէ՛ւ-դ: գ. (= 1671—4) տարիների, իսկ դրաւ- թիւնը բնականարար շատ առելի հին, իրը ժ՞ու— ժէ: գորու, առելի հին շի ինըր ըլլայ սկիզ ու որ ձեռագրի վկասուար պարաւանութիւնն է Ենոք: Անքիշեցայ (Ժ. Վ. գար) յօրինած Պատարագամա- տացի մեխութիւնը: Ձեռադրին վերջնոր կը պա- րաւանէի ոյլիւուղ խրանական գրաւածներ, եւ նոյն իմաստարար բանքուրութիւնը: Խորագոյն պահա- նուր, եւ անոն հետ (թզ. 198—205): Խոր- դարդուղուաննեն Անդուույ, Անքառուի վիճաներն են այս խորագրին ներքեւ կարգացաւածները, գերախոսարար ինչպէս ըսինք առաջին մաս միայն: Անքառուն առի անմիջապէս յառաջ բարձ թալզը ու կայ (թզ. 196—7), որ նշանիք վկասական խօս- քեր կը պարաւանէն, սկիզբ պահանար գերախ- ոսարար. վառ գլ թղ. 195ի եւ 196ի մէջանեղ թզներ ինչպէս ներքեւ կարգացաւածները, թէփանարար ինչպէս ըսինք առաջին մաս միայն: Անքառուն առի անմիջապէս յառաջ բարձ թալզը ու կայ (թզ. 196—7), որ նշանիք վկասական խօս- քեր կը պարաւանէն, սկիզբ պահանար գերախ- ոսարար. վառ գլ թղ. 195ի եւ 196ի մէջանեղ թզներ ինչպէս ներքեւ կարգացաւածները, թէփանարար ինչպէս ըսինք առաջին մաս միայն: Խորագոյն պահանար առ այս հետու կը անոն ինչ անքառուն էւ անոն հետ կայ պահանար կը մէջ անառանիք բնագրացն է: Առան- դան գյշտ մասամբ կը լուսցնէ հայերնին մէջ պակասաւ:

Յանրդ հաստարակութեան մէջ չենիք կնար անոն նշնել երկուորդ հաստարար հասա- գութեան առաջին Անքառուի Խորագոյն անի մէջ անքառադրիւ ինչեւալ առելու: Երկուորդ թէ Եւրա- կանար հաստարամ, զր Աննանան Հաստարաւորը կ'անուանենք: Ընթերցուածներն ի հարիէ ճշգիւ ձեռադրիւ համարն են, բոյց միայն ուր Անյանսինի պարագարիւ պէտք եր, այս գէւզին ծա- նօթաւթեանն մէջ նշանական է ձնառադրին ընթերցուածնէն: Աւելի ու ննանք կը պահանջըր-

1 Տե՛ս “Մայր Ցուցակ” թղ. 1863, էլ. 187—8: Ձե- ռադրիւ կը պարաւանէի բառ ժողով պատմաթիւններ, Անքառ առանձնական մասնէնքներ:

2 Անպէս ուստի որուէ կարենալու: յիշած է համ- պատասխանական, ևն. անգ՝ 749:

3 Մատուան անե մը “Ցուցակ”, 489—492: Անքա- ռու” (թ. 174): 5ի: Հաստարակութեան մէջ:

4 Եւ հանէ յանուանաթեան մէջ զանց անուան էն պիտիք առաջապահ պարագարիւ որ հագրութեան կը պարագարիւ: Այսուու եւ ի մատուուրի ձեռադրու այս յասուէ պարագարանն, որու մը անմիջապէս յառաջ բարձ պա- րաւանէի կոմ բայ յանուան մէնք ունիք քա- ռուուն: Անուիք Կ. Գ. Գլուխիքով է կը կանակու շատ յա- տան կը գորեանուր բայ կնոտ անգ ալ: նկանարապէ- տեան շնէք բներ Սերուանի վկասուար մէջ գործածուած, այլ-

ձեռագրին այս հանգամնենք որ շատ թղթեր (յստապէս թղթ 208-5) փաստաւ են մեծապէս, գժուաբարնեթեռն եղաւ լեզուն և անոն բարդություն մասաւ դաշտի ընթացքուն են արդյու տեղական Այս տեղերը մեծ մասամբ լցացնել դիրքին եղաւ օշնութեամբ մեծ կողմանէ բառերու եւ տառերու մեաւ ցորդներուն եւ միւս կողմանէ համեմատաթեամբ յոյն ընտանիքուն խոյց կան վերջապէս տեղեր այլ ըրունէ միայն գուշակութեամբ լցացնել կարենէ էր: Այսպիսինքեր կրնաւ դիրքու զանազան անուններուն անեւ անուն որ անկիւնաւոր փակագծի [] մէջ տառ առ ենք, բայց աստի Դանաօթութեանց մէջ նշանակած իրաբանական առըլը: Հնագոյն եւ ընթարքացն հայ ձեռագրի մը դիւրը շատ բաղադրի էր նաև այս կողմանէ:

“Ծանօթութիւնը ակամայ երկար եղան, եւ
թէ եւնթեցողաց շատերուն ջրացաման երեսան
թերեւս, անհաստեղ էին դժվարացրած հայ եւ
յոյն հնագազ համաճառաւթեան անակիւսավ, եւ
իբրև պայտի համառա Աւունմասիրութեան
կարեւոր մասը կը կազմնէ, որով յետոյ պեսք
պահ շաւանակը երկարուն զրախի այս ինձգով
թէ ինչ աղքատ ունի հոյը յոյն նախապատճենն
չեա, եւ թէ պայտի կամ պահ մըդին բացառութիւնը
ինչ ինասուոյ են, եւ նման կեսերէ Բանգըն
ետքը կը կցնի համառա Աւունմասիրութիւն մը
Սկըզբան գործոցն՝ անոր այլեւայլ լիցուու խթա-
րութեանց, եւ յատկապէս ի հարէ հայերէնին
մասին:

(፲፻፲፭-፳፻፲፭)

4. B. 5.

» Σκάψων ήσυ θέριθρου μέζη αιτερηρα διπλωματοθε-
νητιθρίου ορθειώνας ζηνδρα μαρτηρηδη διανοθηριθρίουνερρα μή
ωρ από θρηθρούρην, παισηρη ωντηρη ερηθηρης. Κριτική ηγηθηρη
ικενηθηρη φροντηρη απωνηθηρη θρησηρηακητηθηρη μέζη,
ηρ ηρη θηνηθηρηξη:

1 Հայ մեղքը մեր հեռացին մէլ աւշիշտա է,
բաժանման՝ վնաս ու պատճ անհաջող լուս լուսի բա-
րը պատճ անհան կազմ է Այս մասն զիրաբաններ համար
հնագույն պատճառներ եւ թուարիցից են Բայց այս այս
ըստ համար համար են առաջ առ առ առ ի ի ի առ առ
հայ ու առ առ առ առ համար պատճառներ կամ բարը գրա-
դակ այս պատճառներ մէլ Առաջ վնաս ու պատճ պատճ զանգ
շատ առ առ

ԱՎԱՐԵՆԿՈՒԱՅՆ

ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ
ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ ՂԱՅԻ

Մասն Ըույնի և Ակցերորդ Դպրութիւն:

11.

“Աախորդ նկատողը թիւնների իմաստն ամէ-
փոխելով, տեսնում ենք, որ 1) Փաւառոսի պատ-
մանթեան մէջ կեղծիքաբար յօրինուած՝ Ե. Ե. Ե.
Զ. գպրութեանց կրկնութիւններն անարօգինական
փայլերով նոյն Են ըստ խմբագրականի, Եւ 2)
Եւ գպրութեան կեղծ կրկնութիւնը սկիզբն
սացել է Նախորդ գպրութիւնից:

Այժմ՝ բառնալով երկրորդ կեղծ կրկնութեան այն է Զ. գպրութեան Բ-ժեի, անհում ենք որ Զ. գպրութեան մշշ չկայ մի անուանացուցակ, որի վայցից Զ. գպրութեան կրկնութեան կազմուած լինեն երեւար. ըստՀակառակին Գ.—Ե. գպրութեանց մշշ չեղոնակը խոյ է տուել ամէն յարմար տոիմներում և կենցեցականների անուանացուցակը յիշելուց, Կաթողիկոսացնելու համար Նեսարին աղջուած խմբերի, Ներսէսի Քիւ, զանդիդին աւշուրութեան եւ Ներսէսի գումարած Հայութի անուանացուցակը կազմուած է անուանացուցակի մաս ։

զգացնելու ժողովների պարմենութեաւ Միհենյան
աշամանակ այդ երեսոյթին աղջի Հակագրութեաւ
է հետեւեալը. Տեղինակն ուշք է դարձրել և
յիշել է միշտ նախարարական անուանացցացա-
կերը յարմար աղիթեներութեաւ: Զ. դպրութեան
մէջ այդ հետեւողութեամբ սպասելի էր տես-
ել նշանաւոր նախարարների անուանացցակը,
մասնաւանք Արշակունեաց իշխանութեան վատ-
արանաւոր պատմական դիպուածով: Այդպէս
ուրեմն տարբեր հարցափորութիւնն են ունեցել
ներկայ խնդրում Զ. դպրութեան եւ նախորդ
դպրութեանց մէջ նրանց հեղինակները: Այսու-
ամենայնին նախօրդ դպրութեանց մէջ չոր-
սուագոյն յիշուած են այս ու այն էլուած անուն-
ներ, որոնք իշխանութեաւն են Զ. դպրութեան եկե-
ղաքահաններից մի քանի անուան, ինչպէս են
Փաւաստոս, Առաստոմ, Տիրիկ, եւ Տրդոս: Այդ
համականիցից, սակայն, Զ. դպրութեան եւ
ախանորդ դպրութեանց մէջ կապը չէ, որ նկա-
տելի է, այլ անհարաջատութիւնն եւ ստրու-
թիւնը, բայց հետեւեալի:

1. ፩. ቅዢሮቻቻዕናን ወሰንኔኩያን ከየኩንድ
ሆንያግሽ እኩራው ሙሉንዳ መሰንያን እኩ ሙሉወሰንኩቻቻዕናውም
አዋጅኩጥልም ክኩ አዋጅኩጥ ውጤትኩነትኩፍ፡ ካሁን
፩. ወሰንኔኩያን ከየኩንድ ቅዢሮቻቻዕናን ወሰንኔኩያን

